



2615^t
||



1911

Ա. ՀԱՆԻՔԻՆ

ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ



Կ. ՊՈԼԻՍ
ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏՏԱՏԵԱՆ
Սուլթան Համամ, թիւ 14

52
31

1911

2010

52
2-31


Ա. ՀԱՆԻՍԵԱՆ

ԿՊ

5 / Հայոց

ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹԻՒՆԵՐԸ

Printed in Turkey



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՍԱՏԵԱՆ
Սուլթան Համան, թիւ 14

1911

ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԱՐԱՋԻՆ ԳԻՂԵՐ

Որքան գիշերներ անքուն անցուցած եմ այն օրէն
ի վեր՝ երբ բախտը ունեցած եմ Անհունին մէջ վառպ
աստղերը ճանչնալու։ Ինքզինքս որքան երջանիկ զգա-
ցած եմ, երբ ճանչցած եմ թէ՝ հեռուն գտնուող այն
աստղը Քեւեռային աստղն է թէ՝ միւսոր Քնար համատե-
ղութեան գեղեցիկ աստղն է Վեհան, թէ՝ ան միւսը
վերջապէս ամենագեղեցիկն Սիրիոսն է։ Ամրան գիշեր-
ներ, անսամպ գիշերներ, անլուսին գիշերներ, համա-
տեղութեանց քարտէսը ձեռքս, Սկիւտարի բարձունքէն
ժամերով, ի՞նչ մեծ յափշտակութեամբ դիտած ու դի-
տած եմ անյագօրէն այն լուսաւորները, որոնք կը
վառին հեռուն՝ շատ հեռուն Անջրափեաբն մէջ,

Ամրան գեղեցիկ գիշեր մը , երբ համաստեղութեանց քարտէսը մէկ ձեռքիս , իսկ միւս ձեռքիս մէջ փոքրիկ լոյս մը բռնած Երիտանու համաստեղութիւնը կը փնտր- աէի երկնակամարին վրայ . խաւարին մէջ ոտնածայն մը լսեցի , ստուեր մը կը մօտենար ինծի , սպասեցի , ստուե- րը ինծի մօտեցաւ :

- ԱՇ, Վահագն, դուն ես, բարեւ;
— Բարեւ ընկերս, ես եմ;
— Ի՞նչ կ'ընես Վահագն, ի՞նչ թուղթ եւ ի՞նչ լոյս
ե այդ:

— Աստղերը կը դիտեմ, Հայկ, այս թուղթը հա-
մատեղութեանց քարտէս մ՞է, իսկ այս փոքրիկ ճրագը
առած եմ, քարտէսին վրայ համատեղութիւնները կար-

2002



(1880)
39

դալու եւ անոնց դիրքը որոշելու համար երկնակամարին վրայ :

Հայկը ազնիւ տղայ մէր, զուարթ եւ միեւնոյն առեն աշխատասէր, Պէրպէրեան վարժարանի մէջ զինքը կը ճանչնայի, ինձմէ մէկ կարգ վար էր, Երկրորդ դասարանի՝ անշուշտ համաստեղութեանց մասին հարկ եղած ծանօթութիւնը ունեցած չափափ ըլլար, քանի որ իւր Դասարանին մէջ տակաւին չէր աւանդուեր այդ դասը: Բայց Հայկը ուրիշ տղայ էր, հետաքրքիր ամէն բանի, իւր մտաւոր կարողութենէն վեր եղած բաները նոյնիսկ կուզէր հասկնալ և ըմբռնել: Զափափ թերանար անշուշտ հետաքրքրուելու եւ սոխելու նաև համաստեղութիւնները, զորս ստուգիւ եթէ պարզ գիւղացին ալ ճանչնալու բախտը ունեցած ըլլար, որքան ուրախ տիտի ըլլար դաշտին մէջէն կամ լեռներուն վրայէն զանոնք դիտելով. Երկրորդ ական վարժարանի մէջ ումնող տղայ մը, բնական է աւելի լաւ պիտի զգար այդ երջանկութիւնը:

Բայց ի՞նչպէս կը փնտոես եւ կը գանես այդ աստղերը, որքան դժուար է միլիոնաւոր տատղերուն մէջէն որոշել եւ գտնել զանոնք:

Ո՞չ, Հայկ, կարծածիդ չափ դժուար չէ', գըլխաւոր համաստեղութիւն մը կայ՝ նախ պէտք է զայն ճանչնալ, յետոյ այդ համաստեղութենէն որոշ գծեր տանիլ, որոնք պիտի հանդիպին ուրիշ համաստեղութիւններու, եւ երբ այս վերջինները գտնուին, անոնցմէ գծեր տանիլ ուրիշ համաստեղութիւններու ու այսպէս շարունակաբար, մինչեւ որ երկնակամարի վրայ գտնուած բոլոր համաստեղութիւնները կարենանք ճանչնալ: Այդ գիծերը սակայն, որ և է ուղղութեամբ պէտք չէ' տանինք, այն ինչ համաստեղութեան տրուած աստղերէն միայն պէտք է տանինք, այս ալ չբաւեր, պէտք

է քարտէսին վրայ գիտենք նաև թէ այդ գծերը տըրուած համաստեղութեան բաղդամամբ ի՞նչ ուղղութիւն ունին եւ թէ այդ գծերը ո՞րքան պէտք է երկնցնել:

— Բաւական դժուար է, բայց մը քանի ուրախ պիտի ըլլափ եթէ զանոնք ճանչնալու երջանկութիւնն ունեցած ըլլայի, եւ որքան երախտապարտ պիտի ըլլայի քեզի երբ զանոնք ինձի սովորեցնելու յոգնութիւնը յանձն առնէիր: Շատ կը փափաքիմ:

— Երախտապա՞րտ, կը խնդրեմ Հայկ, ընդհակառակը ես որքան ուրախ պիտի ըլլամ, երբ կարենամ իմ գիտցած որոշ բաներս քեզի սովորեցնել, այսինքն այն բաները, որոնց վրայ վստահութիւն ունիմ թէ ձիշտ են, իսկ այն բաները՝ որոնց վրայ որոշ գաղափար չունիմ պէտք է որ վերապահութեամբ խօսիմ քեզի: Բայց հիմա իսկ ինձ ունկնդրելու արամագի՞ր ես:

— Հոգւով եւ սրտով արամագիր եմ:

— Էյ ուրեմն, նախապատրաստութեան համար, պէտք է որ քեզի Տիեզերի մասին քանի մը փոքրիկ ծանօթութիւններ տամ, թէկ վստահ եմ թէ բաւական բան գիտես: Որպէս զի երկնակամարին վրայ համաստեղութիւններու գիրքը եւ անոնց աստղերը կարենաս լաւ սովորիլ եւ ըմբռնել հարկ է որ նախապատրաստական գաղափարներ ունենաս Տիեզերի մասին:

Յետոյ հարկ է որ մեր գիրքը որեշենք, այսինքն թէ Տիեզերի մէջ մենք ի՞նչ գիրք կը գրաւենք: Անշուշտ Արեգակնային գրութեան վրայ գաղափար ունիս:

— Այս', ի՞նչպէս չէ, գիտեմ թէ Արեւը աստղ մըն է եւ իւր ութը մոլորակներով դրութիւն մը կազմած է. այդ մոլորակներուն կարգը Արեւէն գէպ ի դուրս սա է. Փայլառու, Արուսեակ, Երկիր, Հրաս, Լուսնքագ, Երեւակ, Ուրանու, Նեպիոն, Մոլորակները ունին իրենց արբանեակները, մեր մոլորակին այսինքն Երկրին արբանեակը

Լուսինն է : Բոլոր մոլորակները Արեւուն շուրջը կը դառնան, մեր երկիրն ալ որ մոլորակ մ'է Արեւին շուրջ կը դառնայ ուրկէ յառաջ կուգան տարուան չորս եղանակները : Երկիրը կը դառնայ նաեւ իր առանձքին վրայ ուրկէ յառաջ կուգայ գիշերն ու ցորեկը : Մոլորակները լոյս չունին, իրենց լոյսը Արեւէն կ'առնեն : Արբանեակներն ալ լոյս չունին, մեր Լուսինը իրեն լոյսը Արեւէն կ'առնէ : Յետոյ . . . :

— Կը րաւէ Հայկ, շատ գո՞ն եմ, համա ինձի ուն կընդուէ :

— Կը տեսնե՞ս այն կապոյտը, Հայկ, որ մեր գլուխին վրայ գմբէթ մը կը շինէ, այդ կապոյտը մեր մոլորակին կը պատկանի, մեր ընակած Երկրին : Գիտեսթէ Երկիրը շրջապատուած է կազային մարմնով մը, օդով, որուն ընդհանուր բառով՝ մթնոլորտ անունը կուտան : Մթնոլորտին թանձրութիւնը Երկրիս մակերեսէն վեր 50—80 քիլոմետր կ'ընդունին, թէև ասոնք ճիշտ թիւեր չեն, որովհետեւ որքան Երկրի մակերեսէն վեր բարձրանանք մթնոլորտ այնքան անօսրացած կը գրանչնք, հետեւաբար մեզի համար անկարելի կ'ըլլայ մըթնոլորտի թանձրութիւնը ճիշտ թուով մը նշանակել : Զենք գիտեր թէ մինչեւ ո՞ւր պէտք է օդի գոյութիւնը ընդունիլ կամ ոչ : Ամէն պարագայի մէջ այս թիւերը մեզի գաղափար մը կուտան : Բայց պիտի առարկես անշուշտ թէ՝ այն օդը՝ զոր մննք կը շնչենք անգոյն է, ի՞նչպէս երկնքի կապուտութիւնը անոր կը վերագի ես : Այո՛, ճիշտ այդ բանին վրայ է որ աւելի քու ուշադրութիւնդ պիտի ուզեմ հրաւիրել : Գիտես թէ ովկէանուները, ծովերը, լիճերը կապոյտ են : Անոնց կապուտութեան պատճառը այն է որ ասոնք ջուրի ահագին զանգուածներ կը կազմեն եւ անգոյն ու թափանցիկ ջուրի ահագին զանգուածներ կապոյտ կ'երեւան : Կար-

ծեմ տեսած ես Հասարակաց պարտէզի աւազանները, փոքրը որովհետեւ շատ խոր չէ եւ յատակը կերեւայ կապոյտ չէ, մինչդեռ մեծը իւր ոլորտներով կապոյտ լճակի մը կերպարանքը ունի, որովհետեւ բաւական խոր է : Ճիշտ այս բաները կրնանք ըսել նաեւ օդին համար, գիտենք թէ այս մեր շնչած օդը անգոյն եւ թափանցիկ է, մեր Երկիրը այս անգոյն ու թափանցիկ օդի թանցը խաւով շրջապատուած է, Երկնքի կապուտութիւնը օդի այդ թանձր խաւին արդիւնքն է : Ուրեմն այն կապոյտը զ՞ո՞ր մենք կապոյտ Երկիրնք կը կոչենք, ուրիշ բան չէ բաց եթէ մեր Երկիրը շրջապատող մթնոլորտի թանձրութեան կապուտութիւնը : Այն միլիոնաւոր աստղերը, որոնք կը փայլին վերը՝ այն կապոյտէն շատ հեռու են, մեզի համար անհաջուելի հեռաւորութիւններու մէջ են : Այն աստղերուն հեռաւորութեան վրայ խաղափար մը տալէ առաջ պէտք է որ քեզի ըսեմ թէ ի՞նչ բան գոյութիւն ունի մթնոլորտէն դուրս :

Գիտուններ մթնոլորտէն դուրս Երերի գոյութիւնը կ'ընդունին . Երերը այնպիսի գոյացութիւն մ'է, որ ծանրութեան օրէնքին ազդեցութեան տակ չիյնար : Տիեզերական ծանրութեան օրէնքը սա բանաձեւով կ'արտարայտեն . — « Բոլոր մարմինները զիրար կը յաշեն իրենց զանգուածին ուղիղ եւ իրենց հեռաւորութեան բառակուսիին խոտր համեմատութեամբ » : Երերը որ ամէն տեղ կայ այս օրէնքին ազդեցութեան տակ չիյնար : Բայնք թէ Երկրէն որքան վեր բարձրանանք օդը կ'անօսրանայ եւ այնքան կ'անօսրանայ որ, մարդ կը կասկածի անոր գոյութեան վրայ . ուրեմն ի՞նչ կ'անցնի անոր տեղը . — Երերը : Սակայն Երերը օդին նման ծանրութեան օրէնքին ենթարկուող նիւթ մը չէ : Օդը ծանրութեան օրէնքին ենթարկուած է՝ որովհետեւ նիւթ մ'է, մարմին մ'է եւ ասոր համար է որ մթնոլոր-

աը Երկրէն չբաժնուիր կաղային մարմին մը բլալով
հանդերձ: Երերը սակայն օդին նման նիւթ մը չէ, քա-
նի որ նիւթ մը չէ հետեւաբար լոյսի ճառագայթներ ո՛չ
պիտի ծծէ և ոչ պիտի ցոլացնէ: Միայն կ'ընդունին թէ
Երերին թրռացումներով լոյսը կը յառաջանայ, ինչպէս
նաեւ ցերմուրիսնը և եղեցրականութիւնը:

Այն միջավայրերը ուր նիւթ չկայ Երեր կայ բա-
ցարձակ մուրը կը տիրէ: Ասիկա դիտած են երը մար-
դիկ օդապարիկներով շատ բարձրերը ելած են և կամ
բարձր լերանց կատարներուն վրայ կեցած են: Եր-
կինքը մութ կ'երեւայ շատ բարձրերէն: Պէտք է գիտ-
նաս որ Արեւին ճառագայթները հազարարաւոր քի-
լոսնդեներով հեռուէն, այդ բացարձակ մութին մէ-
ջէն մեզի կը համանին եւ մեր Երկրին լոյս, ջերմութիւն
եւ կեանք կը պարգեւէն: Ինչ կենսարար է Արեւուն
լոյսը. Երկրի վրայ գտնուող բոլոր ապրող էակները
իրենց գոյութիւնը անոր կը պարտին: Եթէ այնպէս մը
պատահէր որ Արեւը իւր լոյսն ու ջերմութիւնը միայն
մէկ օրուան համար զրկէր մեզմէն մենք ամէնքս շու-
տով կը փճանայինք: Աւելին կայ դեռ:

Հսենք թէ Երերը նիւթ մը չէ, հետեւաբար չծծեր
եւ չցոլացներ Արեւին ճառագայթները, բայց առանց
նիւթի կրնա՞ս երեւակայել ջերմութիւն: Երբ սա մեր
չնչած օդը Արեւին ճառագայթները չծծէ եւ չցոլացնէ,
ջերմութիւն չը ճառագայթէ ինչպէս կրնաս երեւակայել
որ այս միջավայրը տաք ըլլայ: Այն անսահման միջոցին
մէջ, անջրպետին մէջ ուր նիւթ չկայ և Երեր կայ, ջեր-
մութիւն գոյութիւն չունի: Զերմութիւնը նիւթին կապ-
ուած է: Բայց թէ ո՞ր աստիճան ցուրտ կայ այդ մենք
չենք կրնար երեւակայել, որովհետեւ Անջրպետին մէջ
0 էն վար 3000 էն 4000 կ'ընդունին: Մեզի համար անե-
րեւակայելի այդ ցուրտը կը կտրեն կ'անցնին Արեւին

ճառագայթները և մեզի կը հասնին, լոյս կուտան,
կը տաքցնեն եւ կեանք կը պարգեւէն: Ուրիշ բան
մ'ալ կայ:

Գիտենք թէ առանց օդի ձայնը չը յառաջանար,
պիտի կրնա՞նք ըսել թէ Երերի մէջ ձայնը գոյութիւն
ունի քանի որ օդ գոյութիւն չունի: Ուրեմն կրնա՞նք
ըսել թէ բոլոր Երկնային մարմինները իրենց ճամբան
կ'ընեն, բացարձակ մուրին, բացարձակ ցուրտին և բա-
ցարձակ լուրիեան մէջէն: Ահա թէ ինչ է Տիրզերը . . .:
Խորհրդաւոր ու անիմանալի մահկանացուներուս համար:
Մարդիկ իրենց բանականութեամբը եւ մտքովը որքան
ալ աշխատին թափանցել այդ Խորհրդին, բան մը կայ
որուն չպիտի կրնան համար և հասկնալ, այդ բանը
Տիրզերին է . . .

Միտքդ շատ չծանրաբեռնելու համար այսօր այս-
չափով պիտի բաւականանանք. վաղ գիշեր ուրիշ բա-
ներու վրայ պիտի խօսինք:

Դուն մոտածէ ալ ինքնիրենդ:

— Դիշեր բարի, ընկերս:

— Բարի գիշեր, բայց Տիրզերը խորհրդաւոր է . . .



ԵՐԿՐՈՐԴ ԳԻՇԵՐ

Վերջալոյսէն քիչ վերջ, Սկիւտարի բարձունքին վրայ պատրաստ էի: Հայկին կ'սպասէի: Ո՞ր կողմ դիտէի: Հորիզոնն բաւական բարձր Արուսեալը իւր սիրուն ու գեղեցիկ գէմքը կը ցուցնէր, ինչպէս թատրոնին ամպիռնէն գեղեցիկ ու արուեստագէտ դերասանուն, որ աւազ քիչ յետոյ լեռներու քուլիսներուն ետին պիտի անյայտանար . . . :

Ան կը պլալար շարունակ և հոգիէս երջանկութիւն մը կ'զգայի զայն դիտելով: Աղօլը հեռուն, անդադար իւր գոյնը կը փոխէր: Ո՞ւր եր գեղեցիկն Սիրիոս, Հորիզոնին վրայ գեռ չէր երեւար:

Անոր փոխարէն մութին մէջէն, Հայկը երեւաց: — Բարեւ Վահագն, Տիեզերքը խորհրդաւոր է . . . : — Բարեւ Հայկ, և սիրտդ . . . Նստէ՛ մօտիկս: — Խորհրդաւոր է և անսահման, երկնային մարմինները տնհուն են: Մեր երեւակայութիւնը չբաւեր անոնց քանակը եւ անոնց հեռաւորութիւնները ըմբռունելու համար:

Ես բան մը չպիտի խօսիմ քեզի այդ մասին, Յրահսացի մեծ գիտուն եւ աստեղագէտ Փամբըլ Ֆլամարիոնի խօսքերը լսենք, տեսնենք ի՞նչ կ'ըսէ Տիեզերքի անսահմանութեան մասին:

«Մէկ երկվայրկեանի մէջ լոյսը կը յառաջանայ 300,000 քիլոմետր, քանի որ այս է շարժումներուն էն արագը, ուրեմն ասով ճամբորդենք: Լոյսի մէկ ճառագայթին վրայ նստինք եւ թոյլ տանք որ լոյսը իր սաստիկ արագութեամբ մեզ միասին տանի: Երկիրը մեր

մեկնման կէտը ընդունելով, ուղիղ գծով ուղղուինք երկնքի դէպի ի որ եւ է կէտը: Կը մեկնինք անա, առաջին երկվայրկեանէն վերջը արդէն 300,000 քիլոմետր յառաջ խաղացինք: Երկրորդ երկվայրկեանին 600,000 քիլոմետր կը շարունակենք մեր ճամբան: Տասը երկվայրկեան . . . մէկ վայրկեան . . . տասը վայրկեաններ անցան . . . 180,000,000 քիլոմետր հեռացանք երկրէն, Շարունակենք յառաջիմալացումը մէկ ժամ . . . մէկ օր . . . մէկ շարաթ առանց նուազեցնելու մեր արագութիւնը յառաջանանք ամիս մը, տարի մը . . . Անցուցած այս ուղղութեան գծերնիս այնքան երկար է որ եթէ քիլոմետրով ներկայացնենք զայն, այն տեսակ թիւեր կ'ելլեն մէջտեղ՝ որոնք մեր հասկացողութեան կարողութենէն անդին կ'անցնին երկիրն, եռիլին, միլիոն անգամ միլիոն . . . Սակայն չկատացնենք մեր ուղացումը, առանց դադարի երկվայրկեանը 300,000 քիլոմետր արագութեամբ յառաջանանք ուղիղ գծով՝ տարիներով . . . յիսուն տարի . . . հարիւր տարի . . . հազար տարի . . . տասը հազար տարի . . . մէկ միլիոն տարի . . . Ո՞ւր կը գտնուինք:

« Ծատո՞նց ի վեր է որ անցած ենք երկրիս վրայէն հեռագիտակով նշմարուող ամենէն յետին աստեղազարդ սահմանները . . . շատո՞նց ի վեր կը ճամբորդենք անձանօթ, անխոյզ մնացած միջոցներու մէջ: Ո՞ր մէկ միտք կարող է հետեւիլ անցուցած ճանապարհնուս, երկիրններ աւելցնել երկիրուններու վրայ ոչինչ նշանակութիւն ունի . . . :

«Այս երաշալի, անհակնալի եւ անիմանալի տարածութեան առջեւ երեւակայութիւննը կը դադրի, կ'անհետանայ, կը փճանայ: Բայց ինդրին ամենէն զարժանալի կէտը հոս է:

«Միջոցին մէջ ո՞նչ մը անզամ յառաջ զացած չեմ:

սահմանի մը ոչ աւելի մօտեցած ենք, քան թէ նոյն մեր առջի տեղը կեցած ըլլայինք։ Մեր նոր հասած կէտէն կրնայինք ոկսիլ միւնոյն յառաջխաղացումը և աւելցնել մեր ըրած ճանապարհին վրայ միւնոյն երկայնութեամբ, տարածութիւն մը... միւնոյն արագութեամբ, միւնոյն ճամբան շարունակել դարերէ դար առանց հանգիստ, դադար առնելու, կրնայինք ուղղել մեր ճանապարհը միջոցին որ կողմը որ ըլլայ՝ ձախ կամ աջ, առաջ կամ ետեւ, վեր կամ վար, և երբ այս ցնորոտ ճամբորդութեան համար հազարաւոր դարեր գործածելէ վերջ, կանգ առնէինք շլացած կամ յուսահատ այս յաւիտենապէս բացուած յալիտենապէս նորոգուած անհունութեան առջեւ, մեղ զարմանքով պիտի ճանչնայինք որ մեր այս դարաւոր ոլացումը միջոցին ամենասպիսիկ մասն անգամ չէ և թէ մեր մեկնած կէտէն մատ մը աւելի գացած չենք։

« Իրօք անհունութիւնն է որ մեզ կը շրջապատէ կրնայինք յալիտենապէս թափառիլ միշտ պիտի գտնայինք մեր առջեւ յալիտենականապէս նորոգուած անհունութիւնն մը »։

Ահա թէ ի՞նչ է Տիեզերքը եւ թէ ի՞նչ է անսահմանութիւն, անհունութիւն ըսուածը։ Այն երկիրը, որուն վրայ մենք կը բնակինք եւ որ մեր աշքին այնքան խոշոր կ'երեւայ, Տիեզերի մէջ հիւէի մը չափ արժէք չունի։ Դիտէ՛ այն վառ լուսաւորները, անոնք այն անսահման հեռաւորութիւններու մէջ կը գտնուին։

Այս գիշեր պիտի սովորինք, այն հեռաւոր վայրերուն մէջ գտնուազ Երկնային մարմինները, իրարմէ պիտի զանազաննենք զանոնք։

Երկնային մարմինները ներկայացուցած են հետեւ եալ կերպով։

Միզամածներ, Գիսաւորներ, Լուսաւորներ, Մողուակներ, Արբանեակներ, Սուլպներ և Երկնայրներ։


Թէ ի՞նչ բաներ են այս Երկնային մարմինները, ինունք իւրաքանչիւրին վրայ առանձին, առանձին։

Միզամածները. — Միզամածները անհամար լուսաւորներու հոյեր են, կատարելագործուած դիտակներով, աստեղագէտներ, կրցած են անսնցմէ 300 ի չափ որոշել, Անշուշտ գաղափար մը կազմեցիր տիեզերական հեռաւորութեան վրայ, Միզամածները ահա՛ այդ հեռաւորութեանց մէջ կը գտնուին, այնքան հեռու են անսնցմեզմէ, որ մեզի բիծերու նման կ'երեւան։ Այն միզամածները զոր կրցած են որոշել դիտակներով, ատոնց Լուծելի միզամած ըսած են։ Զոր օրինակ Հերակլիս, իոյ, Այծեղջիւր, Կշիռ, Ջրին համաստեղութեանց միզամածները գիտակով կրցած են որոշել։ Խոկ կան միզամածներ ալ, զորս անկարելի եղած է այժմեան դիտակներով որոշել անսնց ալ Անլուծելի միզամածներ ըսած են։ Միզամածներու ձեւերը շատ այլազան են, ասոր պատճառն ալ այն է որ ասոնք գեռ կազային վիճակի մէջ են եւ հետեւաբար զանազան ձեւեր ունենալու ի վիճակի են։ Կան զիղաձեւ, բոլորաձեւ, կոնաձեւ, երկարաձեւ, մանելիաձեւ։ պարուրաձեւ ու վերջապէս անձեւ միզամածներ։ Կը տեսնե՞ս այն թուխ ամպի նման երեւցող աղեղը որ կարծես երկնակամարը երկու հաւասար մասերու կը բամնէ, ասոր Ծիր Կարին կամ Յարդող կը ըսեն։ Ծիր Կարինը միզամած մ'է, այն թուխ ամպի նման երեւցող գօտին, միլիոնաւոր լուսաւորներու հոյեր կը ներկայացնէ։ Այն միլիոնաւոր լուսաւորներէն մէկն է նաեւ մեր Արեւը։ Ուրեմն մենք այդ Ծիր Կարին միզամածին մէջն ենք։ Մեր Արեւը Ծիր Կարին միզամածի լուսաւորներուն մէջ գրեթէ ամենէն փոքրն է եւ մեր Արծգակնային վըութիւնը ամենափոքրը միւս դրութիւններուն։ Ահա՛ թէ ուր կը գտնուինք

մենք Տիեզերի մէջ։ Մեր Արեգակնային դրութիւնը այն միգամածին մէջ կեդրոնի մը շուրջ կը դառնայ որ մեզի անձանօթ է, Աղէկ դիտէ՛ Ծիր Կարինը, վերջը երբ համաստեղութիւնները սովորինք, անոր վրայ շատ մը համաստեղութիւններ պիտի գտնենք։

Գիսաւորներ. — Գիսաւորները անլոյս մարմիններ են։ Այս տարի 1910 Մայիս 18 ին անշուշտ տեսար Հալլի գիսաւորը որ մեր Արեւին այցելութիւն մը տուաւ եւ անցաւ գնաց եւ որ այնքան վախցուց ռամիկ ժողովուրդը։ Երկար պոչ մ'ունէր ուղղուած Արեւին հակառակ կողմը։

Աստեղագէտներէն սմանք ըստած են թէ գիսաւորները մեր դրութեան չեն պատկանիր, իսկ ուրիշներ պնդած են թէ անոնք ալ մեր դրութեան մաս կը կազմեն եւ իրենց պարբերական շրջաններով Արեւուն մօտէն կուգան կ'անցնին շատ արտակեդրոն թերատներ գծելով։ Բայց վերջին կարծիքը աւելի ճիշդ է. անոնք ալ մեր դրութեան կը պատկանին։ Գիսաւորները գլուխ մը եւ երկար կամ կարծ պոչ մ'ունին, Երբ Արեւէն հեռու են իրենց արագութիւնը քնչ է ծիրին վրայ և պոչ չունին, իսկ երբ Արեւին շատ կը մօտենան արագութիւննին չափազանց կ'աւելնայ, ըստ Թէփլէրի Մակերեւոյթային օրէմին, եւ իրենց հտեւ կազարին պոչ կը գոյանայ, իսկ երբ Արեւէն հեռանան՝ շրջանը ընելէ վերջ, դարձեալ արագութիւննին կը նուազի եւ իրենց պոչը կ'անհետանայ։ Մինչեւ հիմա 15 հատ պարբերական գիսաւորներ ճանչցուած են։ Հալլէյ գիսաւորը, Հալլէյ անունով Անդղիացի աստղագէտը զըտած է 1682ին եւ իր անուամբ Հալլէյ կոչուած է այդ գիսաւորը որ շուրջ 75 տարուան պարբերական շրջան մ'ունի։



ՊԱՐՅԵՐ ԱԿԱՆ ԳԻՍԱԿՈՌՆԵՐԻ

(Պատկեր 1)

Լուսաւորներ. — Արեւը՝ որ մեզ կը լուսաւորէ՝ լուսաւոր մ'է։ Բոլոր լուսաւորները մեր Արեւին նման լուսաւոր մարմիններ են, այսինքն իրենք իրենցմէ լոյս ունին։ Ինչպէս որ մեր Արեւ մոլորակներով և ար-

բանեակներով դրութիւն մը կազմած է, նոյնպէս ալ բոլոր լուսաւորները որ մեր Արեւին նման արեւներ են դրութիւններու կեդրոններ կը ներկայացնեն. բայց այն լուսաւորները մեզմէ այնքան հեռու են որ, իրենց մոլորակներն ու արբանեակները անտեսանելի են մեզ: Երկինքը դիտէ՛, բոլոր լուսաւորները միւնոյն պայծառութիւնը չունին, ոմանք շատ փայլուն են, ուրիշներ նուազ, ոմանք հաղիւ կը տեսնուին, իսկ շատեր աչքով չեն տեսնուիր: Ասաեղագէտներ լուսաւորները իրարմէ գանազանելու համար, իրենց փայլունութեան աստիճանով մէկէն մինչեւ տասն և հինգ դասակարգի բաժնած են: Այսպէս կ'ըսեն, առաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի, չորրորդ կարգի ևայլն եայլն լուսաւորներ: Լուսաւորներու փայլունութիւնը անոնց հեռաւորութենէն, մեծութենէն եւ լոյսէն կախում ունի: Այսպէս այն ինչ լուսաւորը որ ուրիշ լուսաւորէ մը թերեւս շատ աւելի մեծ եւ շատ աւելի փայլուն է իւր անսահման հեռաւորութեան պատճառաւ նուազ փայլուն կ'երեւայ մեզի եւ հետեւաբար ստորագաս կը նկատուի վերջինէն որ թէեւ աւելի փոքր եւ նուազ փայլուն է, սակայն մեզի մօտ ըլլալուն պատճառաւ աւելի փայլուն կ'երեւայ եւ մենք նախագաս կը համարինք զայն առաջին կամ երկրորդ կարգի լուսաւորներուն մէջ զասելու: Մեզի աւելի մօտ ըսինք, տեսնենք թէ որոնք են մեզի ամենէն մօտ եղող լուսաւորները եւ որքան մօտ են:

Արեւին ամենէն մօտ գտնուողը Յուշկապարիկ համաստեղութեան (ա) ն է որ 8000 միլիոն մղոն հեռու կը գտնուի Արեւէն, (նկատելով որ մէկ մղոնը 4 քիլոմետր է եւ մէկ քիլոմետրը 1000 մետր է): Կարապ համաստեղութեան 61 րդը 15000 միլիոն մղոն հեռու է: Շնիկ լուսաւորը 39 եռիլիոն մղոն հեռու: Բեւեռա-

յին աստղը 100 եռիլիոն մղոն հեռու: Այս հեռաւորութեանց վրայ պիտի անդրագառանք երբ համաստեղութիւններ սկսինք սովորիլ:

Նկատելով որ Արեւին լոյսը մեզի կը հասնի 8 վայրկեան եւ 17 երկվայրկեանի մէջ, որ շուրջ՝ երկրէս, 150 միլիոն քիլոմետր հեռու է, այսինքն 37 միլիոն մղոն, Յուշկապարակի ա ին լոյսը երկու ու կէս տարիէն պիտի համանի: Լուսաւորներէն ոմանք, մեր դրութեան բաղդատմամբ կը հեռանան, իսկ ոմանք կը մօտենան:


Օրինակ՝ Շնիկը մէկ երկվայրկեանի մէջ 40 քիլոմետրով մեր դրութեանէն կը հեռանայ, մինչդեռ Վկաս, Քնար համաստեղութեան աը եւ Արկտուրոս Անդեռոդ համաստեղութեան աը մեր դրութեան կը մօտենան: Իսկ Արեւը իւր դրութեամբ դէպի Հերակլես համաստեղութիւնը կը յառաջանայ:

Լուսաւորները իրենի իրենցմէ լոյս ունին եւ ամենին աղ դրութիւններու կեղրուններ կը ներկայացնեն:

(1880) (1889) Մոլորակները. — Ըստնք թէ բոլոր լուսաւորները դրութիւններու կեդրոններ են, մեր Արեւն ալ դրութեան մը կեդրոնը կը ներկայացնէ: Մենք պիտի ստիպուինք միայն մեր դրութեան մոլորակները ճանչնալով բաւականանալ, ուրիշ դրութեան մոլորակներ չպիտի կրնանք ուսուումնապիրել, որովհետեւ այդ դրութեանց լուսաւորները մեզմէն այնքան հեռու են որ իրենց ընթացակից մոլորակները դիտակով անգամ անտեսանելի են, թէեւ ասոնք դեռ վառ արեւներ ըլլան:

Մեր Արեգակնային դրութեան գլխաւոր մոլորակները ութ հատ են: Արեւէն դէպի դուրս հաշուելով Փայլածու, Արուեւակ, Երկիր, Հրաս, Լուսնիքագ, Երեւակ, Ուրանոս, Նեպրոն:





ԱՐԵՎԱԿՆԱՑԻՆ ԴՐՈՒԺԻՒՆ

(Պատկեր 2)

Աստղագէտներէն ումանք ուրիշ երկու փոքր մոլորակներ ալ կ'ընդունին, Արեւին եւ Փայլածուին մէջ վուզէն կոչուած մոլորակ մը իսկ Հրատին և Լուսնբագին մէջ Դեմնութէ կոչուած մոլորակ մը: Իսկ ուրիշներ նեպ-

տնելն անդին ուրիշ մէկ կամ երկու մոլորակներու գոյութեան կը կասկածին:

Հրատը եւ Լուսնբագը իրարմէ բաժնող միջոցին մէջ կայ նաեւ փոքր մոլորակներու պարս մը, որոնք մինչև 350 հատ կը հաշութին: Բոլոր մոլորակները անլոյս են եւ իրենց լոյսը Արեւէն կ'ստանան: Տես հորիզոնին վրայ գտնուող այն փայլուն աստղը, անիկա լուսաւոր մը չէ այլ մոլորակ մը, Արուսնեան է այն, նայէ՛, որքան պայծառ է, կը պլպլայ հրեշտակի նման: Բայց ինչո՞ւ նա այնքան կը պլպլայ մինչդեռ ուրիշներ նուազ կը պլպլան կամ երբէք: Արդեօք անոր համար որ նա մոլորակ մէ՛, այդ լոյսը իւր սեփական լոյսը չէ՛: — Ո՛չ, ուրիշ պատճառ կայ: Նայէ՛ ան միւս հորիզոնին վրայ աստղ մը կայ, անիկա մոլորակ մը չէ իւր սեփական լոյսը ունի, բայց ան ալ կը պլպլայ: Բայց նայէ՛, մեր գագաթին վրայ գտնուած աստղերը շատ քիչ կը պլպլան, գրեթէ չընչմարուիր, իսկ անոնց պլպլալը:

Ահա՛ թէ ի՞նչ է պատճառը:

Ամէն աստղ առաւել կամ նուազ կը պլպլայ մեր բարեխառն գօտիներուն մէջ, մինչդեռ արեւադարձային երկիրներու մէջ գրեթէ չի պլպլար: Պատճառն այն է որ բարեխառն գօտուոյն մթնոլորտը աւելի այլատար է քան արեւադարձային երկիրներունը,

Աստղերու պլպլալը մեր մթնոլորտին մէջ կը կատարուի, մեր մթնոլորտին յատուկ երեւոյթ մէ՛: Աստղ մը որքան հորիզոնին մօտ ըլլայ այնքան աւելի շատ կը պլպլայ: Աստղերուն պլպլալը յառաջ կուգայ մթնոլորտին խաւերուն խտութեան, խոնաւութեան եւ ջերմութեան տարբերութիւններէն: Երբ լոյսոյ ճառագայթ մը կ'անցնի օդի այդ տարբեր խաւերէն, այդ լոյսի ճառագայթը ըլլայ իրական կամ ցոլացած, այդ ճառագայթին գոյները որոնք գլխաւորաբար 7 հատ են՝ կարմիր, նա-

րընջագոյն, դեղին, կանաչ, կապոյս, լեղակագոյն և մանիշակագոյն մի և նոյն արագութեամբ չեն կընար կարեր անցնիր այդ տարբեր միջավայրերը, այլ ոմանք աւելի արագ իսկ ուրիշներ աւելի նուռազ կր յառաջանան։ Տարբեր միջավայրերու մէջ գոյներու արագութեանց տարբերութիւններէն յառաջ կուգայ աստղերուն պլազլը։ Ուրեմն այդ ճառագայթները մեր մթնոլորտին մէջ իրենց արագութիւնը կր փոխեն, հետեւարար հոն գոյութիւն ունի պլազլը։

Նայէ՛ նա կարմիր աստղին, ան ալ Հրան է, արեգակնային դրութեան գլխաւոր մոլորակներէն 4րդը, կարմիր լոյս մը կր ցոլացնէ- Արեւը մեր երկրին դրկած լոյսին ու տաքութեան կէսին չափ միայն Հրատին լոյս եւ տաքութիւն կր զրկէ։ Վերջին ժամանակներս աստեղագէտներ ուղեցին կեանքի գոյութիւնը ընդունիլ Հրատին մէջ և քաղաքակիրթ աշխարհը շատ զրագեցաւ այս խնդրով, բայց տակաւին որոշ բան մը չէ գիտցուած այս մասին։ Հրատ ունի երկու արբանեակ ֆօպու եւ Մեմոս անուններով։ Միւս մոլորակներուն դիրքը պիտի սրոշնք երբ համաստեղութիւնները ուսումնասիրենք։ Սաշափ միայն բաեմ որ, Փայլածուն Արեւին շատ մօտը գտնուելուն պատճառաւ պարզ աչքով անտեսանելի է։ Լուսնքազը Հրատէն նուռազ վայլուն է, երկրէս 1414 անգամ մեծ է։ Ունի չորս արբանեակ՝ եօ, Երուսա, Կանիւմեկ, Գալիխրօ անուններով։ Երեւակը Առաջին կարգի աստղի մը շափ կ'երեւայ, միւս մոլորակներէն կը զանազանուի իր Մանեակովը, Ունի 8 արբանեակ, իւր երկնքին վրայ ութը լուսիններ կ'երեւան։ 8 արբանեակներուն անուններն են Միւսա, Անաելադ, Թերիս, Դիոնե, Բիան, Հիպերիոն, Յաքեր։

Ուրանոսը պարզ աչքով անտեսանելի է։ Երկրէս 75 անգամ մեծ է։ Այս մոլորակը գտաւ Հերշէլ 1781

Մարտ 13 ին։ Շատ հազոււադէպ պարագաներու մէջ նրա կարգի աստղի մը երեւոյթով պարզ աչքով կը տեսնուի Ուրանոսը։ Ուրանոսն Արեւ՝ մեր երկրի վրայ երեցածէն 400 անգամ փոքր կ'երեւայ։ Ուրանոսը ունի չորս արբանեակ Արիկէլ, Ուպրիկէլ, Թիրանիս և Օրերոն անուններով։


Նեպտոնը բոլորովին անտեսանելի է պարզ աչօք։ Այս մոլորակը գտաւ Լըվէռիէ 1846 Օգոստոս 31 ին։ Լըվէռիէ երկնքի մէջ դիտակի միջոցաւ չգտաւ աս մուրակը այլ հաշիւններով Ուրանոսի իւր ծիրին վրայ ունեցած անկանոնութիւնները դիտելով։ Նեպտոնը ունի մէկ արբանեակ։

Բոլոր մոլորակները իրենց առանցքին վրայ կը թաւալին եւ մրեւնոյն ատեմ Արեւին շուրջ կը գտանան քիչ արտակեդրոն ծիրեր գծելով։ Բոլոր մոլորակները իրենց ծիրին վրայ հակած են, այնպէս որ իրենց առանցքը անկիւն մը կը չինէ ծիրին մակարդակին հետ։ Երկրին առանցքը հակած է ծիրի մակարդակին վրայ այս հակման հետեւանքն են տարիին եղանակները։

Արեւին աւելի մօտ գտնուող մոլորակին շարժումը աւելի արագ կ'ըլլայ, օրինակ՝ Փայլածուին արագութիւնը մէկ երկվայրկենի մէջ 47 քիլոմետր է, Երկիրինը 29, իսկ Նոպտոնին արագութիւնը 5 քիլոմետր է։

Երկիրը ձմեռ ատեն Արեւուն աւելի մօտ ըլլալով աւելի արագ կը գտանայ իւր ծիրին վրայ՝ քան ամառը երբ Արեւէն հեռու է ան։ Ասիկայ Քեկիլիրի մակերեւոյթներու օրենքին հետեւանքն է։

Արեգակնային դրութիւնը ներկայացուցին (Պատ. 2) բայց իրականին մէջ այդպէս չէ։ Սա պատկերը ճիշտ գաղափար մը կուտայ մեզի։ Այս պատկերը բացատրելու համար Արեւին շարժուն ըլլալու պարագան նկատո-



ՏԵՐԵԿԱՆ ՇՐՋԱՆ ԵՐԿՐԻ ԱՐԵԼԻՆ ՇՈՒՐԳ

(Պատկեր 3)

Դութեան պիտի առնենք: Գիտենք թէ Տիեզերքի մէջ եւ ոչ մէկ բան անշարժ է:

Արելին գծած ծիրը ներկայացնենք Ք Փ գծով, թէեւ իրականին մէջ ուղիղ գիծ մը չէ, բայց մենք ուղիղ գծով ներկայացնենք: Գիտենք թէ Երկիրը արտակեղրոն ծիր մը կը գծէ Արելուն շուրջ եւ թէ Արելը այդ կեդրոններէն մին կը գրաւէ: Աը կը ներկայացնէ Արելը իսկ Եը Երկիրը: Մինչև որ Երկիրը Գ գիրքն Գ1 գիրքը հասնի Յ ամսուան մէջ, Ա Արեն ալ իւր գիրքը կը փոխէ եւ Ա1 գիրքը կը գրաւէ: Բայց Երկիրը ստիպուած ըլլալով իւր կեդրոնական աստղէն չհեռանալ, ըստ տիեզերական ձգողութեան օրէնքին, այլեւս չի կրնար Գ1 էն գէպի Թ իւր ուղղութիւնը շարունակել եւ կը շարժի Գ1 Բ ուղղութեամբ գծելով Գ1 Գ2 ծիրը Գ, Գ2 գիծը կը ներկայացնէ 365 օրուան Յ ժամու մէջ, Արելուն շուրջ Երկիրն գծած ծիրը: Ու այսպէս Ա Արելը յաջորդաբար երբ Ա1, Ա2 գիրքերը գրաւէ Երկիրն ալ կէս ձուագիրներ գծելով կը հետեւի անոր: Բոլոր մոլորակներն ալ այս կերպով կը դառնան Արելուն շուրջ: Բոլոր մոլորակները Արելին հասարակածի մակարդակին մէջ կը գտնուին:

Արեգակնային դրութեան մոլորակները անդոյս մար-

միններ են, որոնք իրենց Արելին շուրջ կը դառնան եւ անկէ լոյս կ'ընդունին:

Արբանեակները. — Արբանեակներն ալ մոլորակներուն նման անլոյս մարմիններ են. իրենց լոյսը կ'ընդունին Արելէն, Բոլոր Արբանեակները իրենց մոլորակներուն հասարակածի մակարդակին մէջ կը գտնուին, բազ ի Ուրանոսի արբանեակները, որոնք իրենց մոլորակին հասարակածի մակարդակին մէջ չեն գտնուիր, այս ուղղահայեաց են անոր, Մոլորաներէն Փայլածոն և Արունեակը արբանեակ չունին, Երկիրը մէկ հատ ունի Լուսինը, Հրաք երկու հատ, Լուսներազը չորս հատ, Երեւակը ութը հատ, Ուրանոսը չորս հատ և Նեպիոն մէկ հատ: Լուսին ալ Երկրին շուրջ շատ քիչ արտակեղրոն ծիր մը կը գծէ: Նայէ (Պատ. 3ը): Մինչեւ որ Երկիրը մէկ անգամ Արելին շուրջ կը դառնայ, Լուսինը Երկրին շուրջ 13 անգամ կը դառնայ մէկ անգամ դառնալով նաև Արելուն շուրջ:

Արբանեակներն ալ անդոյս մարմիններ են, կը դառնան իրենց մոլորակներուն շուրջ, ասոնց հետ դառնալով նաեւ Արելին շուրջ: Արելին կ'ընդունին իրենց լոյսը:

Ասուպներ. — Ասուպները Երկնային փոքր մարմիններ են, որոնց կ'ըսեն նաև վիժաստղ: Այնպէս կը կարծուի որ Երկիրը Արելուն շուրջ իւր շրջանը ըրած միջոցին, անջրպետին մէջ Երկնային փոքր մարմիններու պարսերէ կ'անցնի, որոնք մեր մոլորակին մթնոլորտին շփուելով այն լուսաւոր Երեսոյթը յառաջ կը բերեն: Ասուպները մեր մոլորակին մթնոլորտին շփուելէ վերջ անոր սահմաններէն դուրս կ'ելլան և իրենց ճամբան կը շարունակին:

Օդաքարեր . — Այն Ասսւազները որոնք մեր մոլորակին միշնողորախն շատ ներսէն կ'ամսցնին , և զանգուածով մնձ են ու միւնոյն ատեն խիտ , ամբողջութեամբ չեն այրիր և իրենց զանգուածին մէկ մասը կը բիւրեղանայ : Միւնոյն ժամանակ երկրին շատ մօտեցողներուն , երկրին ձգողական ուժը իրենց կեդրոնազանցութեան ուժին յաղթելով երկրին վրայ կը գահավիժին : Ահա՝ ասոնք են օդաքար կոչուածները : Տե՛ս , տե՛ս առուազ մ'անցաւ երկնքէն :

Արուսեակը շատոնց անյայտացաւ Քեաղըտհանէի հորիզոններէն : Ամբողջ Պոլիսը կը նիրհէ , պէտք է մենք ալ մեկնինք քնանալու և հանգստանալու համար : Վաղ գիշեր պիտի սովորինք համաստեղութիւնները :

— Բարի գիշեր , Հայկ , վաղ գիշեր Արուսեակը քեզի կ'սպասէ :

— Բարի գիշեր , Վահագն , ես ալ անոր պիտի սպասեմ :



ԵՐՐՈՐԴ ԳԻՇԵՐ

Սյս գեշեր Հայկը ինձմէ աւելի կանուխ ելած էր Սկիւտարի բարձունքը : Բացառիկ ուրախ և զուարթ վիճակի մէջ գտայ զինքը : Մեր ամենօրեայ դիրքը գըրաւած էր : Մութին մէջէն , հեռուէն նշմարեց զիս , իրեն մօտեցայ , չսպասեց որ բարեւէի :


— Վահագն , Վահագն . Նայէ ի՞նչ սիրուն է Արուսեակը , հորիզոնին վերեւ կը պլավայ , ինչպէս փոքրիկ քոյրիկս Սիրամարգը մայրիկիս գրկին մէջ :

Զես գիտեր թէ որքան երջանիկ եմ , սիրտս կը թռուըռայ թիթեռնիկի մը նման ամէն անգամ որ միտքըս կը բերեմ թէ Արուսեակն է այն պլավացողը , սիրուն Արուսեակը : Դեռ մութը չկոփած հոս էի արդէն , ահ , որքան բարձր էր ան հորիզոնէն մժնչաղին ատենը : Կը ցաւիմ որ քիչ վերջ հորիզոնին ետեւ պիտի անյայտանայ այսքան ատեն իւր սիրուն դէմքը ցուցնելէն վերջ , ինչպէս փոքրիկ քոյրիկս . Սիրամարգը , իւր օրօրոցին մէջ , իւր մանկական , անմեղ ու սիրուն խաղերը տալէ վերջ . . . ի՞նչ կ'ըլլար ցորեկն ալ տեսնայինք Արուսեակը , որպէս զի երկար ատեն ունենայինք զայն դիտելու . . . արդեօք այսքան սիրուն պիտի երեւա՞ր :

— Մի՛ ցաւիր , Հայկ , արդ բանին համար , կը կարծէք որ Արուսեակը ինչպէս նաև բոլոր աստղերը ցորեկ ատեն գոյութիւն չունին երկնակամարին վրայ : Անոնք միշտ հօն են , բայց բան մը կայ որ արգելք կ'ըլլայ մեզի ցերեկ ատեն տեսնալու զանոնք : Այդ արգելքը Արեւին լոյսն է : Արեւին լոյսը մեզի համար ամենէն զօրաւոր լոյսն է , բոլոր լոյսերը անոր ազգեցու-

թեան տակ կ'ոչնչանան։ Արեւի խաւարում տեսա՞ծ եւս
— Ո՛չ, չեմ տեսած։

— Արեւի խաւարումը կը պատահի ընդհանրապէս
Ծնունդ Լուսնի ատեններուն, երբ Լուսինը երկրին եւ
Արեւին մէջտեղը կուգայ։



ԽԱՎԱՐՈՒՄ ԱՐԵՎԻ

(Պատկեր 4)

Լուսնի գունդը Արեւին գունդէն անհամեմատ կերպով աւելի փոքր էր, այս պատճառու իւր ձգած շուք երկրին մէկ որ եւ է կէտին վրայ միայն կ'ըլլայ։ Հետեւարար երկրին այդ կէտին վրայ գտնուող բնակիչները միայն Արեւի խաւարում կ'ունենան, իսկ երկրին միւս բոլոր կէտերը սովորականին պէս Արեւին լոյսը կ'ստանան։ Այն աշխարհի բնակիչները, որոնք Արեւին խաւարումը կը տեսնեն, կը տեսնեն նաև ցորեկ տաեն երկնակամարին վրայ աստղեր։ Ուրիշ միջոց մ'ալ կայ ցորեկ ատեն աստղ տեսնելու։ Կ'առնես 15—20 մեդր երկայնութեամբ, ներքին երեսը շատ լաւ կերպով սեւցուցած խողովակ մը։ Երբ այդ խողովակը երկնակամարին որ և է մէկ կէտին ուղղես, պայմանաւ որ խողովակին մէջ Արեւի ճառագայթներ չմտնան, աստղեր կը նշմարես ցորեկ ատեն, երբ անոր մէջէն դիտես, Աստեղագիտական դիտակները, այսպիսի ներքնաստուեր

խոշոր մետաղեայ խողովակներ են, անշուշտ անբաղդատելի կերպով կատարելագործուած։

Իսկ Արուսեակը պէտք չունի Արեւի խաւարման կամ ներքնաստուեր խողովակի, Անիկա շատ ատեն ցորեկն ալ կ'երեւայ։

— Յորե՞կն ալ կ'երեւայ . . .

— Այո՛, ցորեկն ալ կ'երեւայ, բայց որովհետեւ մենք չենք գիտեր թէ ո՞ր ամիսներու ցորեկներուն մէջ կը պատահի այդ երեւումները եւ մրեւնոյն ատեն անոր ցորեկուան դիրքը չենք գիտեր երկնակամարին վրայ, ուստի չենք նշմարեր զայն։ Աստեղագէտներ շատ լաւ գիտեն այդ բաները և անոնք շատ անդամ ցորեկ ատեն կը տեսնեն զայն։

Կը տեսնեմ որ շատ տրամադիր էք այս գիշեր զիս ունկնդրելու, ուստի առանց ժամանակ կորսնցնելու անցնինք բուն մեր նիւթին։ Աշխատինք գտնել երկնակամարին վրայ, համաստեղութիւնները։ Բայց հարկ է որ նախ քեզի բացատրեմ թէ ի՞նչ ըսել է Համաստեղութիւն։

Համաստեղութիւններ . — Համաստեղութիւնները լուսաւորներու խումբեր են։ Աստեղագէտներ տեսնելով որ մեծ չփոթութիւն առաջ պիտի գայ երբ երկնակամարին վրայ գտնուած բոլոր լուսաւորներուն առանձին առանձին անուններ տան, ստիպուեր են զանոնք խումբերու վերածնել եւ ամենուն մէկ անուն տալ։ Ասով հանդերձ ինչ ինչ համաստեղութեան առաջին կարգի լուսաւորները իրենց առանձին անունները ունին պատկանելով նաև որոշ անուամբ համաստեղութեանց։


Երբ լուսաւորներն ուսումնակարեցինք տեսանք որ իրենց առերեւոյթ փայլէն դատելով սասաղագէտներ զանազան աստիճաններ տուած են ասոնց։ Այսպէս

ըսած են տռաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի եւայլն եւայլն լուսաւորներ:

Համաստեղութեան մը աստղերը պիտի ներկայացնենք գիրերով: Այսպէս աը պիտի ներկայացնէ համաստեղութեան ամենէն փայլուն աստղը, թը անկէ նուազ փայլունը, գը աւելի նուազ փայլունը ու այսպէս շարունակաբար:

Հիները երկնակամարին վրայ գտնուած աստղերէն կազմուած պատկերներ երեւակայելով համաստեղութիւններուն տուած են կենդանիներու եւ իրերու անուններ: Կ'ըսեն Կոյս, Կարիճ, Կշիռ համաստեղութիւններ: Այս թէ ի՞նչ են համաստեղութիւնները:

Հիմա հարկ է որ երկնակամարին վրայ ամենէն դիւրին գտանելի համաստեղութիւն մը որոշենք ու անոր բաղդատմամբ ուրիշներ գտնենք: Փոքրիկ կանթեղը վառենք, քարտէսը առնենք եւ դառնանք դէպի հիւսիս: Երկինքը դիտած միջոցնիս լոյսը պիտի հեռացնենք մեր աչքերէն, քարտէսին վրայ նայած պարագային միայն լոյս պիտի գործածենք:



(Պատկիր 5)

Քարտէսին վրայ կը տեսնեմ աս կէտերը՝ մէկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, եօթը հատ կէտեր: Իւ-

րաքանչիւր կէտին քով կը կարդաս գրերը: Պատկերին քով գրուած է Մեծ-Արջ:

Ահաւասիկ համաստեղութիւն մ'է աս, որուն անունը Մեծ-Արջ է: Պատկերը լաւ միտքդ պահէ՝ երկնքի մէջ պիտի ցուցնեմ իւր գիրքը: Հիւսիսի հորիզոնէն բաւական բարձր այն փայլուն աստղերը կը տեսնեմ:

— Այս', կը տեսնեմ և կը ճանշնամ ալ, Մեծ մայրս անոնց հոմար կ'ըսէր թէ եօթը եղայրներ են, ամրան գիշերներ երբ պատշգամբ կը նստէինք միշտ ինձի կը ցուցնէր զանոնք:

— Քարտէսին վրայի պատկերին կը նմանի այդ լուսաւորներուն գիրքը, այնպէս չէ Հայկ:

— Ճիշտ ու ճիշտ ան է:

— Ահա այս համաստեղութեան միջոցաւ է որ ուրիշներ պիտի գտնենք, աղլոր համաստեղութիւն է եւ ամենէն որոշը:

Տրուած ըլլալով Մեծ-Արջ համաստեղութիւնը անոր բաղդատմամբ պիտի գտնենք ուրիշներ:

Նայէ՝ քարտէսին վրայ, Մեծ-Արջ համաստեղութեան թէն դէպի ա գիծ մը տանինք՝ և շարունակենք այդ երկու լուսաւորներուն միջեւ գտնուած հեռաւորութեան հինգ անգամին չափ կը գտնենք լուսաւոր մը: Ասիկայ Բելեռային աստղն է որ երկրորդ կարգի լուսաւոր մ'է: Քարտէսին վրայ Մեծ-Արջ համաստեղութեան նրկատմամբ գծին ուղղութիւնը միտքդ պահէ և նայէ՝ երկինքը: Մատքովդ գիծ մը տար Մեծ-Արջին թէն ա և շարունակէ այդ հեռաւորութեան հինգ անգամին չափ աչքի չափով: Քարտէսը այնպէս մը բռնէ որ իր մէջ գծուած Մեծ-Արջը երկնքի մէջ գտնուած իրականին գիրքը ունենայ: Եթէ մտովի տարած գծիդ ուղղութիւնը մոռնաս, նայէ Քարտէսին:

— Գտայ, Վահագն, Մեծ-Արջին թէն ա գիծ մը

տարի և երկարեցի այդ երկու լուսաւորներուն միջեւ գտնուած հեռաւորութեան հինգ անգամին չափ. Մեծ-Արշ համաստեղութեան լուսաւորներուն չափ փայլուն, ահաւասիկ մատիս ուղղութեան մէջն է:

— Այո՛, ճիշդ այդ է, ուրախ եմ որ շուտ մը որոշեցիր, ահա՛ այդ Բեւեռային աստղն է: Մեր երկրին երեւակայական առանցքը ամբողջ տարին այդ լուսաւորին ուղղուած է, ատոր համար է որ անոր Բեւեռային աստղ լսած են: Անիկա մեղի միշտ Հիւսիս կը ցուցնէ: Բեւեռային աստղը մեր Արեւէն 100 եռիլիոն մղոն հեռու կը գտնուի: Կողմնացոյցի չգոյութեան պարագային այն լուսաւորը անոր դերը կը կատարէ եթէ երկինքը պայծառ է անշուշտ: Հին ժողովուրդներուն մէջ Փիւնիկեցիները երբ Միջերկրականը կը կարէին կ'անցնէին իրենց առագաստանաւերով, Բեւեռային աստղին կ'առաջնորդուէին, որովհետեւ անիկա Փիւնիկեցի նաւորդներուն կը ցուցներ Հիւսիսը, կողմնացոյց չկար այն ատենները:

Փիւնիկեցիներն ալ թերեւս Եգիպտացիներէն սովորած էին այդ բանը: Եգիպտոսի մէջ Բուրգերը կան, որոնք Փառաւոններու գերեզմաններ են, եւ որ 4000 տարուան հութիւն մը կը խոստանան: Այդ Բուրգերուն մէջ կան անցքեր, սրաներ և սենեակներ: Մեծ Բուրգին սենեակներէն մէկուն մէջէն, դէպի հիւսիս ուղղութեամբ խողովակածեւ ծակ մը թողուցած են, որ բաւական երկայն է եւ երբ ցորեկ ատեն մարդ այդ ծակէն նայի Բեւեռային աստղը կը տեսնայ: Ուրեմն Հին Եգիպտոսի ժողովուրդներուն ծանօթ էր Բեւեռային աստղը:

Մեր դէմքը երբ ուղղակի այն աստղին դարձունք, մեր առջեւի կողմը կ'ըլլայ Հիւսիս, ետեւի կողմը Հարաւ, աջ կողմը Արեւելք, ձախ կողմը Արեւմուտք:


Վատահ եմ թէ Բեւեռային աստղը այլեւս չես կոր-

աընցուներ: Այն լուսաւորը ուրիշ համաստեղութեան մը ան է: Գտնենք այդ համաստեղութիւնը:

Նայէ՛ քարտէսին վրայ Մեծ-Արշին պէս համաստեղութիւն մը կայ, որուն ամենէն ծայրինը Բեւեռային ատտղը կը ներկայացնէ, ասիկա Փոքր-Արշ համաստեղութիւնն է: Բայց այդ երկու համաստեղութիւնները իրարու հակառակ դիրք ունին: Մեծ-Արշին գլխուն կողմն է Փոքր-Արշին պոչը, իսկ Փոքր-Արշին գլխուն կողմն է Մեծ-Արշին պոչը:

Մեծ-Արշին նկատմամբ իւր ունեցած դիրքը լաւ միաքղ պահէ ու երկինքը նայէ՛, շուտով պիտի գտնես: Անցնինք ուրիշ համաստեղութեան:

Մեծ Արշին դ էն Բեւեռային աստղ դիծ մը տանինք եւ այդ երկու աստղերուն միջև եղած հեռաւորութեան չափ երկարենք գիծը. կը գտնենք համաստեղութիւն մը, որուն կախուպէ կ'ըսեն: Ֆրանսիերէն գլխագիր Մին ձեւը ունի, թիւերը շատ բացուած եւ ուղղուած դէպի Բեւեռային աստղը:



(Պատկեր 6)

Շարունակենք Մեծ-Արշին թա էն դէպի ի Բեւեռային
աստ տարած գծերնիս և Մեծ-Արշին այն ու Բեւեռային
աստին միջեւ եղած հեռաւորութեան կրկինին չափ կը
տեսնենք գրեթէ քառակուսիի ձեւով չորս աստղեր,
Այդ չորս աստղերուն կ'ըսեն Պեզասոսի բառակուսին:

Չորսն ալ երկրորդ կարգի աստղեր են,

Երեւակը այս համաստեղութեան մօտ պիտի տես-
նենք Օգոստ. Սեպտ. ամիսներուն: Նայէ՛ քարտէսը և
համաստեղութեան դիրքը որոշէ Փոքր-Արշին նկատմամբ
որոշէ նաեւ համաստեղութեան գրերը: Պեզասոսի բա-
ռակուսիին ա էն դէպի ի դ անկիւնագիծ մը տանինք եւ
այդ անկիւնագիծին երկայնութեան չափ շարունակենք
կը հասնինք Անդրուսիդի թին կապենք եւ այդ հեռաւորու-
թեան չափ շարունակենք կը հասնինք Անդրուսիդի ա ին
որ առաջին կարգի լուսաւոր մ'է: Նայէ՛ երկինքը և
մտովի գիծը տար:

Այդ լուսաւորին անունը Պերսկու է: Պերսկուին
մօտը գտնուող այս միւս փայլունը Ալկօն է. նայէ՛,
ինչպէս շուտ շուտ իւր գոյնը կը փոխէ . . . :

Այս գիշեր սովորեցանք հինգ համաստեղութիւն:
Մեծ-Արշ, Փոքր Արշ, Կասիոպէ, Պեզասոս և Անդրուսիդ:
Այսքանով պիտի բաւականանանք այս գիշեր եւ պիտի
մեկնինք: Նայէ՛, Պոլիսը խոր քունի մէջ կը նիրնէ,
Արուսեալը շատանց իւր օրօրոցը մտած է՝ ինչպէս ձեր
Սիրամարգը: Բեւեռային աստղը իւր խորհրդաւոր գիր-
քով վերէն կը նայի, իսկ սիրուն Ալկօնը անմիջապէս իւր
գոյնը կը փոխէ:

— Ա՛ն, այդ Ալկօնը, որքան սիրուն է:

— Այո՛, ամէն բան սիրուն է Տիեզերի մէջ . . . ,


— Գիշեր բարի, Հայկ, գիշեր բարի Ալկօն . . . :

— Գիշեր բարի, Ալկօն . . . :

ԶՈՐՈՐՈՐԴ ԳԻՇԵՐ

Այս գիշեր, Հայկը, գարձեալ ինձմէ կանուխ ելած
էր Սկիւտարի բարձունքը: Թերես ցորեկն ալ անկէ վար
չէր իջներ, բայց ես չէի կրնար նշմարել այդ, որովհե-
տեւ ցորեկը սենեակէս դուրս չէի ելեր, կ'աշխատէի,
միայն գիշերը Սկիւտարի բարձունքը կ'ելայի աստղերը
դիտելու համար: Խորհելով որ այս գիշեր բաւական
գժուարութիւն պիտի կրէի, Հայկին ցուցնելու համար
համաստեղութիւնները, օրուան մէջ ստիպուեցայ գոր-
ծիք մը շինել տախտակներով, որուն միջոցաւ կարելի
պիտի ըլլար գիւրապէս ցուցունել զանոնք:

Այս գործիքը կը բաղ-
կանար ս սիւնէ մը երկու
մեղը բարձրութեամբ որ պ
պատուանդանի մը վրայ կե-
ցած էր. ս սիւնին վերի ծայ-
րին քիչ մը վարէն օ օղակ
մը անցուած էր տեղին վե-
րայ հաստատուն՝ իսկ ինքն
իր վրայ շարժող առանցք
ունենալով ս սիւնը: Այս օ-
ղակին վրայ կար հաստա-
տուն առանց մը, որուն
վրայ անցուած էր ձ ձողիկը
մէկ ու կէս մեղը երկայնու-
թեամբ: Այս ձողիկին կ կէ-
տին վրայ կար առանցք մը,
որու վրայ անցուած էր գ



(Պատկեր 7)

գաւազանիկին մէկ ծայրը։ Այս գաւազանիկը իւր ամբողջ երկայնքին մանր ծակեր ունէր. զորս ըստ կամս կարելի էր անցունել և սիւնակին թ բարձրութեան բոլորաձեւ անցուած առանցքներուն վրայ։

Ասաղը գիտողը, իւր աչքը դնելով ձ ձողիկին փ ծայրին վրայ, ձողիկը ասաղին ուղղութեան մէջ կը դնէր ու այսպէս շատ դիւրաւ կը գտնէր աստղերը։

Այս էր գործիքին ընդհանուր կազմութիւնը։

Գործիքը ձեռքս մօտեցայ, Հայկին, Արեւելեան հիւսիս կը նայէր, եերէ Ալիօլը կը գիտէր։

— Բարեւ, Հայկ, արդեօք բաղդաւո՞ր եմ, ուրախ ես այսօր, արամազրութիւն ունիս

— Ահ, ինչ բաներ կ'ըսես, Վահագն, Արեւը դեռ հորիզոնին վրայ էր, ես այստեղ դիրքս գրաւած էի։ Վերջալոյսը գիտեցի, հիանալի էր այս երեկոյ, երեւակայէ մանուշակագոյնով ծածկուած ամբողջ Արեւմուտքը . . . սքանչելի էր, սակայն շուտով գիշերը իւր մութթեւերը տարածեց, ամէն ինչ սեւ հագաւ։

Ելաւ Արուսեա՞կը, սիրուն Արուսեակը, բայց անոր հետ երեւցաւ նաեւ Ալիօլը որ իր գոյներուն անմիջական փոփոխումովը կը գերազանցէ Արուսեակը։

Նայէ՛ Բնեւուային աստղը, իւր դիւցազնական դիրքին մէջ մեզի կը նայի, կարծես ըսել կ'ուզէ, «Զեր մուրակին սանձը իմ ձեռքս է . . .»։

— Կը դիւցազներգես, Հայկ։

— . . . Բայց ատոնք ի՞նչ փայտեր են ձեռքիդ մէջ։

— Այս փայտերը գործիքի մը մասերն են, զորս իրարու միացնելով գործիքը պիտի կազմենք, և այս գործիքին միջոցաւ համաստեղութիւնները պիտի գըտնանք։

— Համաստեղութիւննե՞ր պիտի գտնենք . . . սքանչելի է այդ։

— Այո՛, սքանչելի է, եկո՛ւր գործիքը կազմենք։

Պատուանդանին վրայ երկու խոշոր քարեր դրինք գործիքը հաստատուն պահելու համար, սիւնը անցուցինք պատուանդանին վրայ, ձողիկը եւ գաւազանիկը միացուցինք, գործիքը կազմուեցաւ։

— Աչքդ ձողիկին ծայրին մօտեցուր եւ գաւազանիկին ծայրը ձեռքդ առ ու ըստ կամս գաւազանիկին ծակերը առանցքներուն վրայ անցուր, ձողիկին ծայրը վեր վար շարժէ, ինչպէս նաև ձողիկը դարցուր սիւնին շուրջ և թեւեւային աստղին ուղղէ, զգուշացի՛ր, աչքիդ չգացունես ձողիկին ծայրը։

— Ահ, սքանչելի է, ձողիկին ուղղութեան վրայ կը գտնուր թեւեւային աստղը։

— Ահա՛, Մեծ-Արցը . . . , Փոքր-Արցը . . . , Կասիոպէն . . . Պեզասոսը . . . , Ամերումեղը . . . , Ալիօլը։


— Շատ ուրախ եմ որ անունները չէք մոռցած։

— Բայց չէք գիտեր գուք, երէկ գիշեր երր ըաժնուեցանք անմիջապէս անոնց անունները զրեցի և այսօր ցորեկին սովորեցայ լաւ մը։

Ուրեմն աշխատինք հիմա ուրիշ համաստեղութիւններ գտնելու։

Նայէ՛ քարտէսին վրայ Մեծ և Փոքր-Արց համաստեղութիւններուն մէջ գտնուած սա պատկերը, 14 աստղերէ կազմուած։ Ասիկա վիշապ համաստեղութիւնն է։ Զորս աստղերը գլուխը կը ներկայացնեն, իսկ 10 աստղերը, երկու գիշակով, պոչը, Պատկերին դիրքը որոշէ՛ Մեծ և Փոքր-Արցերուն նկատմամբ։ Ձողիկը ուղղած եմ Վիշապին պոչին ամենէն ծալրի աստղին, որ Մեծ Արցին ա ին բաւական մօտն է։ Մօտեցուր աչքդ ձողիկին եւ շուտով պիտի գանես ամբողջ Վիշապ։

Հիմա Մեծ-Արցին դ էն դէպի թ գիծ մը տանինք և շարունակենք այդ երկու աստղերուն իրարմէ ունեցած



հեռաւորութեան վեց անգամին չափ կը հանդիպի Երկ-
տորեակ համաստեղութեան ալին, որուն Քարօն կ'ըսեն,
եթէ շարունակենք կը հանդիպի նաև այդ համաստե-
ղութեան զին: Երկուրեակին թին Բողլիսն կ'ըսեն: Նայէ
քովի կարմիր աստղին Հրածն է, մեր գրութեան չոր-
րորդ մոլորակը:

Յունական դիցաբանական պատմութիւնը կը պատմէ թէ Քայրօր և Թօղիիս Արամազդի երկւորեակ զաւակներն էին։ Այդ համաստեղութիւնը անոր համար Երկրուեակ անունը կը կրէ։ Անկա Կենդանակերպ Համաստեղութիւններէն մէկն է։

Երկարենք այդ գիծը Մեծ-Արցի թէն Երկուրեակի զին հեռաւորութեան չափ, կը գտնենք Սիրիոսը, Մեծ-Շուն համատեղութեան աը։ Աստղերէն ամենէն փայլունն է այս ասազը։ Նայէ՛ ի՞նչ ոքանչելի լոյս մոռնի։ Այս աստղը եւ Հայկ կամ Օրիոն համատեղութիւնը ձըմեռուան պիտի ներ աւելի լաւ կ'երեւին։

— Հայկ, միթէ իմ անունովս համաստեղութիւն կալ, կը խնդրեմ չուտ ցուցո՛ւր ինձի:

— Այս, Հայկ անուամբ համաստեղութիւն մը կայ,
որ համաստեղութիւններուն ամենազեղցիկն է՝ թէ իւր
պատկերով և թէ իւր ասազերուն փայլունութեամբ:

Հայկ համաստեղութիւնը գտնելու համար պէսաք է
որ նախ ուրիշ երկու համաստեղութիւն ճանչնանք:
Մեծ-Արց համաստեղութեան զը ա ին միացնենք եւ
գէպ ի բ բութանկիւն մը շինելով գէն ա եղած հեռա-
ւորութեան 7 անդամին չափ երկարենք կը հանդիպիմնք
Կառավար համաստեղութեան, որոն ա ը առաջին կար-
գի ասադ մ'է եւ անոնմը Այծ է:

Այս համաստեղութիւնը Ծիր կարինի մօտն է :

Շարունակենք այդ գիծը Մեծ-Արցին ա էն Կառավար համաստեղութիւն եղած հեռաւորութեան չափ կը

հանդիպինք Յուշ համաստեղութեան աին, որ առաջին կարգի աստղ մ'է և կը կոչուի Աղտեպարան, որ կարմիր գոյն մ'ունի : Ահաւասիկ ձողիկը Աղտեպարանին ուղղած եմ:

Հիմա միացնենք զծով մը Յուշին աը այսինքն Աղտեպարանը Մեծ Շումին աին, այսինքն Սիրիոսին : Այդ գծին գրեթէ մէջտեղը կը գտնենք Հայկ կամ Օրիոն համաստեղութիւնը : Չորս հատ փայլուն աստղեր և անոնց մէջ երեք հատ աստղ մէկ գծի վրայ : Հայկ համաստեղութեան աը և թը առաջին կարգի աստղեր են : աը Բետայազ կը կոչուի, որ կարմիր գոյն մ'ունի, իսկ թը Ուիկէ, իսկ գը որ երկրորդ կարգի աստղ մ'է Պելլարիս : Համաստեղութիւններուն ամենագեղեցիկն է :


Մէկ գծի վրայ գտնուած երեք աստղերը մէջտեղի՝ երեք մոգեր են, որոնք Սիրիոսին կ'երթան, երկնքի ամենէն փայլուն աստղին : Երկնային հասարակածը Հայկ համաստեղութեան դին շատ մօտէն կ'անցնի :

Բետայային աստղէն դէպի Երկուորեակ համաստեղութեան թ գիծ մը տանինք եւ այդ հեռաւ որութեան կէսին չափ երկարենք կը հանդիպինք Փոյր-Շուն համաստեղութեան աին, որ առաջին կարգի աստղ մ'է և կը կոչուի Բրոկիոն :

Մեծ-Արջ համաստեղութեան զն միացնենք կին և այդ հեռաւ որութեան վեց անգամին չափ երկարենք կը հանդիպինք Անդեռորդ համաստեղութեան աին, որ Արկտուրոս կը կոչուի եւ առաջին կարգի աստղ մ'է :

Եթէ Մեծ-Արջին եէն զ գիծ մը տանինք եւ այդ հեռաւ որութեան ութը անգամին չափ երկարենք, կը գտնինք Հիւսիսային Թագ համաստեղութիւնը, որուն աը երկրորդ կարգի աստղ մ'է և կը կոչուի Մարզարիս :

— Մարզարիս, Ա. Անարոնեանի «Լութիւն» ին մէջի Մարզարիսը յիշեցի . . . :



(Պատկեր 9)

— Ո՛չ, այս այն Մարզարիսը չէ, այս շատ խելօք է, նայէ՛, սիրուն սիրուն կը փայլի, մինչդեռ ան Մարզարիսը զարհուրելի՞ է . . . :

Շարունակենք մեր գործը, Մեծ-Արջին գէն զ գիծ մը տանինք և շարունակենք այդ հեռաւ որութեան հինգ անգամին չափ կը գանենք Վահագն կամ Հերակլես համաստեղութիւնը :

— 40 —

— Վահա՞զն, ա՞հ, այդ գեղեցիկ է, քու անուամբդ համաստեղութիւն, կը խնդրեմ ցուցուր ինձի:

— Վահազն համաստեղութիւնը Հայկին չափ գեղեցիկ չէ, բայց բան մը կայ որ զինքը խորհրդաւոր կը դարցունէ . . .

Մեր Արևը իւր բոլոր դրութեամբը դեպի ի Վահազն համաստեղութիւնը կը յառաջանայ . . . չենք գիտեր ուր կ'երթայ . . . : Այս Թագ համաստեղութիւնը զոր քիչ մը առաջ սովորեցանք կ'ըսեն թէ Վահազնի Թագն է զոր գլուխէն վար առած եւ քովը դրած է և հեռուէն կը սպասէ իւր այցելուին, մեր Արեւին: Կ'ըսեն թէ նաեւ եթէ Վահազնը ուղէ Արևը իւր բոլոր յարակից մասերով իւր շորջը կը դարցունէ իբրեւ գերի անոր գլուխը սանձ մը դրած, ինչպէս ցից մը իրեն կապուած դառնուկը:


Անդեռորդ համաստեղութեան աը այսինքն Արկտուրուր գծով մը միացնենք Վահազնի դին այդ երկու աստղերուն միջեւ եղած հեռաւորութեան չափ երկարնք, կը գտնենք Վեզն, որ Քնար համաստեղութեան ան է, Առաջին կարգի աստղ մ'է: Նայէ՛, Ծիր Կարինի վրան է, Վահազն ի թը Քնարի ա ին միացնենք գծով մը եւ այդ հեռաւորութեան չափ երկարնք կը հանդիպինք Կարապ համաստեղութեան: Այս համաստեղութիւնն ալ Ծիր Կարինի վրան է, և որուն 61րդ աստղը 15,000 միլիոն մզոն հեռու է մեր Արեւէն:

Այսպէս Ծիր Կարինի վրայ կան Քնար, Կարապ, Կապիուպէ, Կառավար համաստեղութիւնները:

Ծիր Կարին. Կարապ համաստեղութեան մօտ երկու ճիւղերով կը միանայ եւ կ'ըլլայ մէկ ճիւղ:

Դէպի ի Հարաւ դառնալով գտնենք ուրիշ համաստեղութիւններ: Այլեւս Մեծ-Արջ համաստեղութեան միջոցաւ չպիտի գտնենք ուրիշ համաստեղութիւններ: Հա-

րաւի հորիզոնին վրայ ուրիշ համաստեղութիւն մը կայ, որ Կարին համաստեղութիւն կը կոչուի, ասոր միջոցաւ պիտի գտնենք Հարաւի համաստեղութիւնները:



(Պատկեր 10)

Նայէ՛ քարտէսին վրայ սա պատկերին, ապիկաԿարին համաստեղութիւնը կը ներկայացնէ՝ որ Կենդանակերպի համաստեղութիւններէն մէկն է: Այս համաստեղութեան աը Առաջին կարգի աստղ մ'է որ Անդրակն կը կոչուի:

Այս համաստեղութեան պոչը կը գտնուի Ծիր Կարինի վրայ և Ծիր Կարինը այստեղ երկու ճիւղերով կ'ըաժնուի:

Երբ Կարինին զ էն թ գիծ մը տանինք և շարունակինք այդ հեռաւորութեան հինգ անգամին չափ, կը հանդիպինք Սիրամարգ համաստեղութեան:

— Սիրամարգ, կը խնդրեմ, տեսնեմ, փոքրիկ քոյրիկիս, Սիրամարգին չափ սիրուն է այդ Սիրամարգ համաստեղութիւնը:

— Ահաւասի՞կ, տե՛ս, ցողիկին ուղղութեան վրայ
կը գանուի, Աղւոր համաստեղութիւն մ'է, բայց դժ-
բաղդաբեար առաջին կարգի աստղ չունի, երրորդ, չոր-
րորդ կարգի աստղեր են ամբողջ :

Կարին համաստեղութեան ժ աստղը միացնենք թին
և այդ հեռաւորութեան չափ գիծը երկարենք, կը գլո-
ւենք Խորան համաստեղութիւնը, որ Ծիր Կաթինին ան-
միջապէս մօտ կը գտնուի և որուն քով Ծիր Կաթինը
երկու ճիւղերու կը բաժնուի:

Կարին համաստեղութեան ա էն և գիծ մը տանինք
եւ երկարենք այդ հեռաւորութեան կրկինին չափ, կը
գտնենք կշիռ համաստեղութիւնը. որ կենդանակերպի
համաստեղութիւններէն մէկն է: Երբ այդ գիծը կրկին
անգամ երկարենք կը գտնենք կոյս համաստեղութիւնը,
որուն ա ը առաջին կարգի աստղ մ'է եւ Հասկ կը կոչ-
ուի: Այս համաստեղութեան մօտն է ահա՛, լուսարներազ:

Երբ Կարին համաստեղութեան դ էն թ գիծ մը տա-
նինք եւ երկարենք այդ հեռաւորութեան կրկինին չափ
կը գտնենք Գայլ համաստեղութիւնը, իսկ Կարինի ա ը
թ ին միացնելով երբ այդ հեռաւորութեան չորս աիգա-
մին չափ գիծ մը տանինք կը հանդիպինք Յուշկապարիկ
համաստեղութեան, որուն ա ը և թ ը Առաջին կարգի
աստղեր են: Այս համաստեղութեան ա ը մեր Արեւելին
ամենէն մօտ աստղն է որ 8000 միլիոն մզոն հեռաւո-
րութիւն ունի:

Յուշկապարիկի մօտը կը գտնուի Հարաւային Խաչ
համաստեղութիւնը, որ Միր Կարինի վրան է և որուն
ա ը Առաջին Կարգի աստղ մ'է:

Պիտի բաւականանք այսչափով, մնացած Համառ-
աեղութիւնները քեզի պիտի թողում, որպէս զի դուն
ինքը գտնես: Ահաւասիկ այս գործիքը քեզի կուտամ,
ասոր միջոցաւ դու գիւրութիւն պիտի ունենաս միւս-
ները գտնայու:

Հաշուենք անգամ մը թէ՝ քանի՛ Համաստեղութիւն
առվրեցանք :

Մեծ-Արց, Փոքր-Արց, Կասիոպէ, Պեղասոս, Անդրմելի, Վիշապ, Երկուրեակ, Մեծ-Շուն, Ցուզ, Կառավար, Հայկ Կամ Օրիոն, Փոքր-Շուն, Անդեռդ, Հիւսիսային Թագ, Վահագն Կամ Հերակլես, Քնար, Կարապ, Կարիճ, Սիրանարգ, Խորան, Գայզ, Կշիռ, Կոյս, Հարաւային Խաչ և Ցուշկապարհիկ: բնդամենը 25 Համատաեղութիւն:

Զորս գիշերներու մէջ երկինքը ուսումնասիրեցինք,
մինչև մեր կեանքին վերջ գիտակցօրէն այդ երկինքին
տակ պիտի ապրինք, ուսումնասիրելով անշուշտ ապա-
գային ասկէ շատ աւելի լաւ կերպով։

Պէտք է մեկնինք, Հայկ, ժամանակը ուշ է արդէն . . . Պոլիսը խոր քունի մէջ կը նիրհէ, Բեռեռային աստղը մեզի կը նայի. Ալկօլը գոյն կը փոխէ . . . գեղեցիկն Սիրիոս հորիզոնին գերեւ կը պլազայ . . . Ներդաշնակութիւնը խաղաղութեան մէջ մսեմ և ապեկուգի է:

Հոս հազարաւոր մարդիկ կը քննեն խաւարին մէջ,
անդին հազարաւորներ կ'աշխատին Արեւին տակ . . .
հազարաւորներ կը մեռնին, հազարաւորներ կը ծնին . . .
ի՞նչ ներդաշնակութիւն է այս՝ Աստուած իմ:

Միայն մենք գիշերին մէջ կեցած կ'երգենք,
« Երկինք պատմեն զփառս Աստուծոյ . . . »:
— Բարի գիշեր, Հայկ, բարի գիշեր Սիրենու . . . :
— Բարի գիշեր, Վահագն, բարի գիշեր Քեւեռատը:



26/5

1n-509



2013



